

# ՊԱՏԿԵՐ

ՀԱՆԴԵՍ ԿԻՍԱՄՍԵԱՅ

---

ՎԵՅԵՐՈՐԴ ՏԱՐԻ ԹԻԻ 18

1 Յոննուար 1896



ԿՈՍՏԱՆԴՆՈՒՊՈԼԻՍ

ՏՊԱՐԱՆ

ՃԻՎԷԼԷԿԵԱՆ

Պապը Ալի Ճատտէսի Թիւ 20

1895

## ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ



- 1 Սիպեթիացի մանկամարդ Օրիորդը — Յ. Վ. Մխչեան:
- 2 Աստղաբաշխական —
- 3 Վարդապետութիւն Ժ. Առաքելոց — Ս. Վ. Ն
- 4 Ներկայ գիտութիւնն Է. Թարնութիւն —
- 5 ՎԱՐՔ Ս. ՄՈՆԻԲՍԻ — ՅՈՎՀ. Վ. Աբէլեան:

# Պ Ա Տ Կ Ե Ր

Հ Ա Ն Դ Է Ս Կ Ի Ս Ա Մ Ս Ե Ա Յ

Վեցերորդ Տարի

Թի 18

1 Յունուար 1896

ՔՍԱՎԻԷ ՏԸ ՄԷՍԹՐԸ ԿՈՄՍԻ

ՍԻՊԵՐԻԱՑԻ

Մանկաւարդ Օրիորդը

ԿԱՄ

ԾՆՈՂԱՍԻՐՈՒԹԵԱՆ ՕՐԻՆԱԿ



Յառաջարան Թարգմանչին

Քսավիէ տը Մէսթրը Կոման՝ եղբայր տիեզերահամբաւ Յովսեփայ տը Մէսթրը մատենագրի՝ ծնաւ Սաւոյիոյ Շամպերի քաղաքն յամի 1764 ու վախճանեցաւ 'ի Ս. Բեթերոպուրկ ներկայ զարուս 52 թուականին, ութսուն եւ ութը տարեկան հասակին մէջ:

Իւր հինգ կտոր զանազան երկասիրութեանց մէջ՝ որոնց ամէնքն ալ մէկմէկ հրաշալիք ճանչցուած ու հռչակուած են՝ նշանաւորագոյնն ու գլուխ գործոյն է « Սիդէրիաջի մանկամարդ օրիորդը » անուամբ իրական զողարիկ պատմութիւնն, որուն իբր երկրորդ ախլոս աւելցուցինք « Մ'նողասիրութեան օրինակ » բացաւարութիւնը: Գաղիերէն բնագիրը բոլորովին զերծ ըլլալով սե-


Թեև թեալ պաճուճանքէ՝ մենք հեռ ըստ կարի ջանացինք անզարդ պարզութեամբ թարգմանելու ՚ի վայելս մերազնեայ բանասիրաց. վասն զի բուն յայտէ մասննազրիս զլիաւոր առաւելութիւնն՝ ինչպէս արդէն զիտած են անկողմնակալ ըննադատք։ Միայն անդ տեղ լուսաբանութեան համար քանի մը ծանօթութիւններ դնել պատշաճ սեպեցինք, ու զատ զատ թուանշաններով զլիսակարգութիւններ նշանակեցինք ՚ի զիւրութիւն ընթերցողաց։

Յուսալից ենք որ այս ճշգրիտ բարոյական վէպէն կրեւան եկած կրօնական ազնիւ զգացմունք իրենց ազդեցիկ զօրութիւնը կ'ունենան պարավերջիս թերահաւատական ուղտին վրայ, եւ քրիստոնէին համար մեծ սիրտանք սրտի է նկատել միշտ Աստուծոյ մատը կենաց ամէն յաջող կամ անյաջող պարագայից մէջ։

Այս տողերը գրելու ատեն՝ լրագիրք կը ծանուցանեն թէ ՚ի Գաղիա ընդհանուր հանգանակութիւն մը բացուած է Շամպերի քաղքին մէջ արժանավայելուչ Յիշատակարան եւ արձան մը կանգնելու երկոցունց հարազատացն Յովսէփայ եւ Քսաւրէի տը Մէսթրը, որք անմահ պարծանք հանդիսացան կաթողիկէայ կրօնից։

Հոսիմ, 28 նոյեմբեր 1895:

Յովհաննէս Վ. Մխչեան



## ՍԻՊԵՐԻԱՅԻ ՄԱՆԿԱՄԱՐԴ ՕՐԻՈՐԴԸ

ԿԱՄ

### ՇՆՈՂԱՍԻՐՈՒԹԵԱՆ ՕՐԻՆԱԿ

#### 1. Նախաբանութիւն.

Ասեմօք բաւական ազնուկ հանեց մանկահասակ աղջկան մը քաջապրտութիւնը, որ Պօղոս Ա. (1796—1801) Ռուսիոյ ինքնակալին թագաւորութեան դէպ ՚ի վերջերն հետխոտս Սիւպերիայէն մեկնելով Ս. Բեթերսպուրկ եկաւ իւր հօրն համար

հերում ու թողութիւն խնդրելու, այնպէս որ այս դէպքս զրգեց երեւելի հեղինակ մը (1) վիպասանութիւն մը յորինելու, որուն մէջ զիւցազնուհւոյ դեր մը կ'ընծայուի այս յանկուցիչ ուղեւոր օրիորդին. բայց զանիկայ ճանչցողները փոքր ինչ տհաճամ են որ սիրահարական մտացածին պարագաներ ու վիպասանական արկածներ վերագրուած ըլլան այսպիսի մանկամարդ ազնուամիտ աղջկան մը, որուն մի միայն ցանկութիւնն որդիական անարատ սէրն եղած է, եւ որ առանց նեցուկի եւ խորհրդակցի կարող եղաւ յղանալ իր սրտին մէջ այնպիսի վեհանձն գործողութեան մը խորհուրդն եւ զայն իրագործելու գորութիւնը:

Եթէ այս իւր զլխէն անցած պատահարներուն պատմութիւնը չընծայեր հետաքրքրական զարմացումն, ինչպէս վիպասան մը կրնայ ներշնչել երեւակայական անձնաւորութիւններ 'ի մէջ բերելով, զուցէ ընթերցողք առանց հաճոյքի չպիտի կարդան իւր կենաց պարզ պատմութիւնն՝ որ ըստ ինքեան բուսական յանկուցիչ ըլլալով ճշմարտութենէ զատ ուրիշ զարգասանքի պէտք չունի:

## 2. Օրիորդին ընտանիքը.

Բրասքովի Լաբուլօֆի էր իւր անունն. հայրն Ուքրենի ազնուատոհմ ցեղէ մը սերեալ՝ Հունդարիա ծնած էր, ուր այլեւայլ դէպքերու ու պարագայից պատճառաւ գաղթեր էին իւր ծնողքը. քիչ ժամանակ ծառայած էր ինքն հոն հունգարական սեաւ հեծելազօրաց գնդին մէջ, եւ յետոյ հրաժեշտ տալով բանակին՝ Ռուսիա եկած ու ամուսնացած էր: Հոս իւր նոր հայրենեաց մէջ զարձեալ զինուորական ասպտիէզը մտնելով, երկայն ատեն ուսական զօրաց խումբերուն մէջ ծառայեց եւ մասնակցեցաւ շատ պատերազմներու: Իսմայիլիա եւ Ոչաքօֆի քաղաքներուն յարձակմանց ներկայ եղած ու իւր քաջանձնութեանն համար արժանայարգ համարում ստացած էր զօրաց վաշտին:

(1) Տիկին Քոթեն, որուն գրուածքն «Ասորականացն է Սէպերէս Վէպ» տիտղոսով քարգմանուած է. հրատարակուած է 'ի Վեցետիկ 1873 ին, Հէրիք է հեղ մը կարդացած ըլլալ այս վիպասանութիւնը՝ տեսնելու համար քէ ինչպէս ճշմարիտ պատմութիւն մը կրնայ այսքան խեղաքիւրիլ եւ կերպարանափոխ ըլլալ: (Մ. Թ.)

մէջ, Չգիտցուիր իրեն Սիւպերիա աքսորուելուն բո՛ւն պատճառը, դատաւարութիւնն ու անոր վերաքննութիւնը ծածուկ պահուած ըլլալուն: Սահայն ոմանք կարծած են թէ՛ զօրապետի մը չարակամութենէն ինքը դատի ենթարկուած ըլլայ անհնազանդութեան համար: Զիարդ եւ իցէ՛ իւր աղջկան ճամբորդութեան ժամանակ ինքը 14 տարիներէ 'ի վեր Սիւպերիա կը գտնուէր, Իշիմ (1) գիւղն աքսորեալ՝ որ Թոպուսք նահանգին սահմանագլխոյն մօտ է: Հոն կ'ապրէր ինքն հանդերձ ընտանեօք օրական 10 կոպէկ (գրեթէ 2 դահեկան արծաթ) փոքրիկ զրամով, որ որոշուած է բո՛նի աշխատանայ դատապարտուած չեղող բանտարգելներուն:

Մանկահասակ Բրասքովին իւր ամէնօրեայ աշխատութեանց միջոցաւ կը հայթայթէր մասամբ իւր ծնողաց ապրուստն. երբեմն կ'օգնէր գիւղին լուացարար կանանց կամ հնձողներուն, եւ երբեմն ալ ըստ կարողութեան անձին ու զօրութեան իւրոյ կը մասնակցէր գեղջական բոլոր գործերուն: Գիւղացիք վճարման փոխարէն կու տային իրեն ցորեն՝ հաւկիթ եւ կամ քանի մը բանջարեղէններ, զորս տուն կը բերէր: Տղայութեան հասակին մէջ Սիւպերիա եկած ըլլալով ու լաւազոյն վիճակի մը զաղափարն անգամ չունենալով՝ ուրախ զուարթ ինքզինքը կ'ենթարկէր այս տաժանուիլի աշխատանայ, որոնք շատ ծանր ու անհանդուրժելի կու դային իրեն. իւր փափկիկ ձեռքերը կարծես թէ ուրիշ գործերու համար ստեղծուած էին: Մայրը հոգածու խնամատարութեամբ խեղճ ողորմելի սնակին ներքին գործոց կը նայէր, եւ համբերութեամբ կը տանէր իւր թշուառ վիճակը. քայց հայրն երիտասարդական հասակէն 'ի վեր զինուարական գործունեայ կենաց վարժուած ըլլալով՝ չէր կրնար զիւրաւ համակերպիլ իւր ճակատագրին, եւ յաճախ այնպիսի բուռն յուսահատութեան մէջ կ'ինկնար՝ զոր չէր կրնար արգարացընել նոյն իսկ իւր վերջին աստիճանի թշուառութիւնը: Թէպէտեւ կը զգուշանար իւր սիրան հալեցընող մաշեցընող տառապանքն արտաքուստ Բրասքովինն երեւցընելէ, սակայն

(1) Իշիմ՝ համանուն գետին վրայ շինուած փոքրիկ գիւղ մ'է, եւ Թոպուսք քաղքին հարաւակողմը կ'իյնայ: Իւր աշխարհագրական դիրքն է Բարիզի միջօրեականին արեւելեան երկայնութեան գրեթէ 68 երորդ աստիճանն եւ հիւսիսային լայնութեան գծին 56 երորդ աստիճանը: (Մ. Թ.)

ասիկայ այլեւայլ անգամներ ականատես եղած էր իւր հօրն արտատուաց միջնորմի մը ճեղքուածքէն ղիտելով՝ որ կը զատէր իւր խցիկը ծնողաց սենեակէն. ու բաւական ատենէ 'ի վեր ալ սկսած էր ինքնիրեն խորհիլ անոնց անազորոյն կացութեան դարման մը գտնելու համար:

### 3. Լաբուլոֆֆի գրած աղերսագիրը.

Քանի մը ամիսներէ 'ի վեր Լաբուլոֆֆի աղերսագիր մը ուղղած էր Սիւպերիոյ ընդհանուր կառավարչին, որ բնաւ պատասխանած չէր անոր նախկին աղաչանաց. Զինուորական բարձրագոյն սպայ մը, որ իւր պաշտօնին վերաբերեալ գործերը կարգադրելու համար Իշիմէն կ'անցնէր նոյն ժամանակը, յանձն առած էր այն գիրն հասցընելու իւր հասցէին, եւ միանգամայն խոստացած էր անոր արդարացի պահանջմանց ջատագով ըլլալու կառավարչին քով. Թշուառ աքսորեալն յոյս մը ունեցած էր այս գործիս յաջողելուն. բայց սակայն ինչպէս ուրիշ անգամներ՝ այս հեղ ալ պատասխան ընդունած չէր: Ամէն ճամբորդ ու սուրհանդակ որ Թոպուքէն կը համէր ( հազուապիւտ դէպք մը ), իւր դառնակսկիծ վշտաց վրայ նորանոր տանջանք կ'աւելցընէր՝ տեսնելով իւր ակնկալութեան պարապ ելնելը:

Սյսպիսի ախուր վայրկեաններէն մին էր՝ երբ մանկամարդ օրիորդն հունձքէն տուն դառնալով գտաւ իւր մայրն արտասուալից, ու զարհուրեցաւ ղիտելով իւր հօրը ղէմքին տժգունութիւնն եւ մթաղին նայուածքը. խեղճը խելացնոր ցաւոց մէջ ընկղմած կ'երեւէր. հազիւ թէ նշմարեց իւր աղջիկն, «ահաւասիկ՝ գոչեց՝ իմ ղժբաղղութեանս դառնագոյնն. ահա այն դաւաւակը զոր տուաւ ինձ Աստուած իւր բարկութեան ժամանակ՝ եորպէս զի կրկին տառապանք կրեմ իւր եւ իմ վշտացս համար, «եւ անանեմ ղինքն օր ըստ օրէ հիւծիլ մաշիլ աչացս առջև, «ծառայական աշխատանքներէ ուժաթափ ոգեսպառ. մինչդեռ «հայր անուանակոչութիւնն ամէն մարդու համար երջանկութիւն մ'է, մի միայն ինձի համար երկնից անէծքին վերջին «բառն եղած է»: Բրասքովի սարսափած այս խօսքերէն՝ հօրը բազկաց մէջ նետուեցաւ. մայրն ու աղջիկը կրցան վերջապէս հանդարտեցընել ղանիկայ, խառնելով իրենց արցունքն անորիններուն հետ. բայց այս աղիողորմ տեսարանն ամենամեծ

տպաւորութիւն մ'ըրաւ մանկահասակ օրիորդին ոգւոյն վրայ։ Այս առաջին անգամն էր՝ որ իւր ծնողքը բացէ ի բաց խօսեր էին սնոր առջեւն իրենց յուսահատ վիճակին վրայ. առջի անգամն էր՝ որ ինքն ալ յատուկ գաղափար մ'ունեցաւ իւր ընտանեայն յետին թշուառութեանը վրայ։

#### 4. Բրասքովի կը խորհի Ռուսիոյ կայսեր դիմել

Այս ժամանակներս էր՝ իւր հնդետասանամեայ հասակին մէջ՝ որ առաջի անգամ խորհուրդն յղացաւ Ս. Բեթերսպուրկ երթալու, եւ իւր հօրն համար ներում ու թողութիւն խնդրելու։ Ինքն իսկ կը պատմէր թէ՛ օրմը երբ աղօթքը ըննցնելու վրայ էր այս երջանիկ մտածմունքը փայլակի նման ներկայացաւ իւր մտքին առջեւը, եւ անպատում ցնծութեամբ սիրտը լեցուեցաւ։ Աներկբայ յուսով համոզուած էր՝ թէ աստուծային նախախնամութեան ներշնչում մը եղած էր այս, սոյն հաստատ վստահութիւնն ապագային մէջ ալ իւր անդրդուելի նեցուկն եղաւ ամենավճատեցուցիչ պարալայից մէջ իսկ, ինչպէս պիտի տեսնենք յետոյ։

Մինչեւ այն ատենն իւր հօրն ազատութեան յոյսը տակաւին մուտ գտած չէր իրեն սրտին մէջ. ուստի մեծ ուրախութիւն պատճառեց այսպիսի իրեն համար նոր զգացմունք մը. մէկէն աղօթքի ապաւինեցաւ, բայց իւր գաղափարներն այնքան այլայլած ու շփոթ էին՝ որ չէր իսկ գիտեր Աստուծոյ ինչ խնդրելիքը. զայս միայն աղօթեց՝ որ Տէրն երկնից չզրկէր զինքն իւր ոգւոյն մէջ զգացած երջանկութենէն, զոր չէր կրնար խօսքով բացատրել։ Սակայն Ս. Բեթերսպուրկ երթալու խորհուրդն եւ ինքնակալին ոտքն ինչալով իւր հօրն համար ներում ու թողութիւն հայցելու դիտաւորութիւնն հետզհետէ պարզուեցան յստակ կերպով իւր մտքին մէջ. եւ այնուհետեւ այս էր միայն իւր հանապազօրեայ մտածմանց նպատակը։

Ինքն իրեն համար ընտրած էր սիրական խորշ մը ցարսուեաց անտառակին ծայրն՝ որ իւր ընակարանին մօտ էր. հոն ստէպ կ'առանձնանար աղօթելու համար. այսուհետեւ աւելի ճիշդ գտնուեցաւ ժամադիր ժամուն։ Բոլորովին իւր մտածութեանց մէջ ընկղմած՝ մանկական ոգւոյն ջերմ եռանդեամբն աղօթք կ'ընէր Աստուծոյ, որպէս զի նպաստաւորէ իւր ճամ-

բորդութիւնն ու չնորհէ իրեն զօրութիւն եւ հարկաւոր միջոց-  
ներն 'ի զլուխ հանելու համար զայն: Այս մտածմունքներով  
առգորեալ յաճախ կը մոռնար ինքզինքն անառիւն մէջ, զանց  
ընելով նոյն իսկ իւր սովորական գրադմունքները. որուն համար  
այ յանդիմանութիւններ կը լսէր իւր ծնողքներէն: Շատ ժա-  
մանակ սպասեց համարձակելու համար իւր խորհած ձեռնարկն  
անոնց յայտնելու. ամէն անգամ որ հօրը քով կ'երթար՝ քաջա-  
սըրտութիւն չէր կրնար ունենալ իւր այս յանդուգն խորհուր-  
դին վրայ խօսք բանալու անոր, որովհետեւ վեր 'ի վերոյ կը  
նախադուշակէր թէ անյաջող պիտի ըլլար: Սակայն երբ կարծեց  
թէ ըստ բաւականի հասունցուցած էր իւր մաքին ծրագիրն, ու-  
րոչեց օրն յորում պիտի խօսէր անոր այս բանիս վրայ, եւ  
հաստատապէս առաջադրեց յազմելու իւր երկչոտութեանը:

(Շարայարեիի)

---

## Աստեղաբաշխոշիւն

ԵՒ ԱՐԵՒԵՒՔ

(Շարունակութիւն անցեալ բուհն)

Ե. Ի՞նչպէս կարելի է որ Աստուածներու օրերն (ցերեկ), եւ  
Տիտաններու՝ աստուածոց թշնամեաց օրերն (գիշեր) միանալով՝  
արեղակնային տարի մը բոլորեն:

Չ. Ի՞նչ պատճառաւ զազիակոսի նշաններն՝ որոնք նոյնաչափ  
են երկայնութեամբ՝ ծագման ժամանակի մէջ հաւասար չեն,  
նոյն իսկ Հասարակածին վրայ: Ինչո՞ւ զարձեալ ծագման պար-  
բերական շրջանն երկրիս ամեն մասանց վրայ նոյն չէ:

Է. Եթէ ճշմարիտ է՝ թէ լուսնին խաւարման միջատեղին  
լրման լուսնի ժամանակ կը դիպի՝ ինչո՞ւ արեւուն խաւարման  
միջատեղին նոյն ժամուն չզպիր:

Ը. Ինչո՞ւ լուսնի արեւելեան եզրն ամենէն առաջ կը խաւարի, մինչդեռ արեւուն խաւարման ժամանակ արեւմտեան եզրն նախ կը խաւարի:

Թ. Ինչո՞ւ լուսինն լրանալէն յետոյ պայծառութիւնն կը կորուսանէ. ինչո՞ւ արեւուն եզած կէտին վրայ հասնելով նորէն լոյսն կ'առաւելու:

Այս եւ սոյնաբոյի հարցումներ են Աստեղագաչխին առաջարկածն, զորս մի առ մի կը լուծէ ինքնին:

Նախ Գերագոյն էին անհուն մեծութեան վրայ կը խօսի, ապա կ'ըսկսի իր նիւթն այսպէս.

« Երկրագունտն հողէն եւ օդէն եւ ջրէն եւ եթերէն եւ երկաթէն կազմուած՝ կատարելապէս կըր է: Լուսին, Փայլածու, Արուսեակ, Արեգակն, Հրատ, Լուսնթագ եւ Երեւակ՝ իր շուրջն կը դառնան: Նիւթական բան չէ զինքն բռնողն իր տեղ: Միջոցին մէջ իրեն յատուկ զօրութեամբ մը կեցած է: Կենդանի եւ անկենդան էակներ կ'ապրին իր վրայ. բարձր լեռներ՝ քաղաքներ եւ շէնքեր կը բարձրանան իր վրայ: »

« Եթէ նիւթական բան մը կամ կենդանի արարած մը բարձած ըլլար զայդ՝ ուրիշ նոյնանման բան մ'ալ զինքն պէտք էր բարձած ըլլալ, ապա ուրիշ մը, եւայն. այսպէս անվերջ շղթայ մը կը ձեւանար. հակասական է: Եթէ վերջնոյն համար ըսենք թէ բնածին զօրութեամբ մը կեցած է՝ ինչո՞ւ նոյնն չխորհինք երկրիս վրայ անմիջապէս: »

« Վասն զի ջերմութիւնն արեգական եւ կրակի բնածին յատկութիւնն է, ցրտութիւնն բնածին յատկութիւն լուսնի, հոսանուտ վիճակն՝ ջրոյ, կարծրութիւնն՝ ժայռերու, ցնդականութիւնն՝ օդոյ, այսպէս երկրիս բնական յատկութիւնն է անշարժ հաստատութիւնն եւ միջոցի մէջ իր տեղն մնալն: »

Այսպէս խելացի ցուցումներով լի է հնդկ աստեղագաչխութիւնն, որ փոխանակ զիտականին՝ արամաբանութիւնն կը մտցունէ, եւ հին կարծիքն՝ երկիրս անշարժ կեդրոն քարոզելու եւ տիեզերքն այդ կեդրոնին վրայ շարժելու, կը պաշտպանէ խելացի խօսքերով:

Պուտտայից դէմ կը կանգնի եւ Յեկաց (Jaine) դէմ կը մաքառի.

« Պուտտայք՝ կամ դեռ ուրիշներ ձեզ նման, որք համաստեղութեանց շրջանքն քննելէ յետոյ՝ հետեւցունեն՝ թէ երկիրս օրէ օր միջոցին մէջ՝ նման ծանր մարմիններու կ'իյնայ ու կը խոնարհի: »

« Զեզ նման են Յեյնք ալ (Jaine), որոնք կ'ըսեն՝ թէ արեգակն եւ լուսին կրկնակը են, կրկնակ եւ համաստեղութիւնք, այս ամենն միջոցի մէջ կը վերանայ:»

Ահա հերքումն.

« Դուք Պուտտայք՝ որ քննած էք՝ թէ մարմին մը միշտ դէպ 'ի վար կը ձգի երկրիս վրայ, ինչպէս կ'ուզէք հաստատել՝ թէ երկիրս ալ միշտ դէպ 'ի վար կը խոնարհի միջոցին մէջ: Եթէ այսպէս ըլլար՝ վեր նետուած մարմին մը՝ որ երկրէս շատ աւելի թեթեւ է՝ ինչպէս պիտի կարենար հասնիլ կրկին երկրիս վրայ:»

Մարմնոց անկման օրէնքն թողլով մի կողմ սքանչելի խելք մ'է այս պատճառն բացատրողն.

Յէնաց դէմ.

« Ինչ պատասխան տամ ձեզ Յէնք որ յուժեղտս եւ առանց պատճառի կրկնակ համաստեղութիւններ, կրկին լուսին եւ երկու արեգակ կը քարոզէք:»

« Զէք տեսնար որ բեւեռային չրջանակաց համաստեղութիւնք՝ քսան ու չորս ժամուան մէջ չրջան մը կը դձեն, միշտ տեսանելի մնալով:»

« Վասկարա ինքնին թող բացատրէ մեզ իր գաղափարն: Ընթերցողք չգարմանան երբ Զգողութեան օրէնքն տեսնան յայտնապէս յայդմ:»

Բայց ինչպէս հնար է այդ. Եւրոպա Նեվտոնէն ուսաւ այդ վարդապետութիւնն: Հնդիկն Եւրոպայէն առաջ գիտէ եղեր: Կայ արդեօք մարդ որ խորհի՝ թէ Նեվտոն Հնդկաստանէն առած ըլլայ զայդ: Ահա իր խօսքերն.

« Զգող յատկութիւնն երկրիս բնական է. այս յատկութեամբն գամեն ծանր մարմին իրեն կը ձգէ երկիրս:»

Երկրիս գնտածեւ ըլլալն յայտնապէս ամեն հնդիկ աստղաբաշխ վարդապետած է: Ոչ գիտակ աստղաբաշխք կը համարէին՝ թէ Մերու հիւսիսային լեռն գիշերուան պատճառն է: Այսպիսեաց կը պատասխանէին գիտնական աստղաբաշխք՝ թէ եթէ այդպէս ըլլար՝ գիշեր չեղած արեգակուն եւ մեր մէջ տեղն պէտք էր տեսնուիլ այդ լեռն:

Երկրիս մակերևուածին առաջս հարթութիւնն այսպէս կը վարդապետեն.

« Եթէ երկրիս երեսն մեզ հարթ կ'երեւի՝ պատճառն է՝ վանն զի մեր տեսածն շատ փոքրիկ մաս մ'է ամբողջին հետ

կշռելով Գրեթէ փոքրիկ շրջանակի մը հարիւրերորդ մասն կը համարուի այդ, որ ուղիղ դժէ մը հազիւ կը շեղի»

«Ո՛ւր որ կենայ մարդ հողն իր սաքին տակն է, բայց եթէ երկու մարդ իրարմէ 900 հեռաւորութեամբ կենան՝ իւրաքանչիւրն իր ընկերին նկատմամբ զուգահեռական է: Իսկ 1800 ի վրայ եղողք ոտք ոտքի են. շրոյ քով կեցող անձի կը նմանի որուն. ոտքն եւ մարմինն 180 ° աստիճանաւ իրարու հակառակ կեցած են»

Անցնելով երկրագրական մասին յիշենք հատուած մը.

«Հասարակած գտնուող մարդ մը՝ հիւսիսն եւ հարաւն հորիզոնին վրայ կը տեսնէ:»

«Երկնքի կամարն կը կարծէ թէ այդ կէտերու յեցած է եւ կը դառնայ:»

«Եթէ դէպ ՚ի հիւսիս առաջ երթայ ոք՝ համաստեղու՝ թիւնքն փոխանակ առաջնոյն նման ուղղահայեաց տեսնուելու կամաց կամաց կը խտտորին» Աւելորդ է ըսելն թէ ուղիղ է այս ամենն:

Ահա ըստ Վասկարայի երկրիս շրջանակն. 4967 Յոյան (Yojana) է շրջանակն. տրամագիծն՝ 1581 1/24 Յոյան. ամբողջ մակերեսային 7,853,034 քառակուսի Յոյան. (Յոյանն գրեթէ 8,000 մեղր է):

Վասկարայի այս հաշիւն մեր այսօրեայ չափէն շատ հեռու չէ. շրջանակին տարբերութիւնն գրեթէ մերինէն 264,000 մեղր պակաս է, իսկ իր ցուցած տրամագիծն՝ մերինէն 34,000 մեղր պակաս:

Հետաքրքրական է երբ Վասկարա կը վարդապետէ՝ թէ երկիրս օր քան զօր կ'աճի քանակաւ:

Սոհական ճշմարտութիւն կը թուի մեզ այս, վասն զի ինչպէս որ ճշմարիտ է՝ թէ բնութեան մէջ բան մը չփճանար, նոյնպէս չեմք կրնար պնդել՝ թէ նոր բան ալ չստեղծուի: Ընդհակառակն օրէ օր կենդանին եւ բոյսն կը տեսնեմք որ կ'աճին աշխարհիս վրայ: Երկիրս ստեղծման գասաւորութիւն մը կը թուի, օրէ օր կը ծնի. կենդանեաց եւ բուսականաց մը նացորդներով կը բարձրանայ հողն: Ամեն ոք զիտէ՝ որ հնութիւնն երկրիս խորն է. հիներուն յիշատակն մեր ոտից տակն է: Becquerelի համար կ'ըսեն՝ թէ սոյն գաղափարն կը տաճէր:

Օրերուն երկարելուն եւ կարճելուն պատճառն. — «Երբ

Արեգակն հիւսիսային կիսաշնտին վրայ է՝ ցերեկն աւելի երկար է քան գիշերն. իսկ երբ հարաւայնոյն վրայ՝ գիշերներն կ'երկարին:

Իրաւամբ, վասն զի գիշերուան երկարութիւնն հորիզոնի վրայ գծած օրուան շրջանակի երկարութեան աստիճանէն կը հասկըցուի. մինչդեռ հորիզոնէն վեր եղող աղեղին մասն ցերեկուան երկարութիւնն կը յայտնէ: Այս պատճառաւ հասարակածին վրայ ցերեկ եւ գիշեր հաւասար են, Նոյնպէս սքանչելի կերպով կը բացատրեն բևեռային օրերն:

Գիշերանաւասարք. — Կրանտի—Պատ (Kranti-Pâta) կը կոչեն զայդ Հնդիկք, սակայն ոչ ոք մեկնութիւն մը տուած է, կամ պատճառն որոնած:

Լայնօրփիւն եւ երկայնօրփիւն. — Հնդիկք անկիւնաչափ գործուով կը գտնեն այդ աստիճանքն. եռանկիւնաչափութիւնն 'ի ձեռին՝ ըստ բաւականին կը մօտին մեր ճշդութեանց: Նոյնպէս կը ճշդեն Չոլիակոսի երեք առաջին կենդանակերպից ելքն:

«Իւրաքանչիւր նշանին վերջին ուղիղ ելքն գտնելու համար՝ պէտք է իրենց շրջանին խոնարհումը գտնել, ապա բազմապատկել առաջնոյն երկրորդին եւ երրորդին ծոցերն (sinus) առանձինն՝ արեգական խոնարհման ամենէն մեծ համածոցին (cosinus) հետ. յետոյ բաժնել ելածն խոնարհմանց համածոցներուն հետ. արդիւնքն աղեղներուն ծոցերն են: Այս ծոցերուն ձեռքով աղեղներն կը գտնես, որ խնդրեալ նշանաց վերջին ուղիղ վերելքն է»:

Ի՞նչ կայ ասկէց աւելի ուղիղ:  
(Շարայարեյի)



## ՎԱՐԴԱՊԵՏՈՒԹԻՒՆ ԺԲ- ԱՌԱԲԵԼՈՑ

Շարունակութիւն անցեալ բուհն.

ԻԱ.

Մկրտութեան օրն եւ կիրակեից ժողովն  
ըստ Ս. Յուստինեայ Վկային  
ըստ պատուիրանաց Տեառն յերեւելն  
Առաքելոց զկնի յարութեանն

Սրբոյ Ընթրեաց վրայ համառօտիւ խօսեցանք. նոյնպէս Առաքեալն առ Կորնթացիս առաջին թղթոյն մէջ՝ ժԱ., զխաւոր մասն կը յիշատակէ. նոյն եկեղեցւոյն մէջ մտած զեղծմունքն եպերելով Յովհաննու Զ զուին Ս. Գոհութեան վրայ կը խօսի. յորում Փրկիչն իւր Մամնոյն եւ Արեան խորհուրդն կը խոստանայ հաստատել Կիւրակեից տէրունի ժողովն՝ միայն Առաքելոց Գործոց Ի զխոյն մէջ կը կարգանք, բեկանել զհացն խօսքով, եւ օրն յայտնի է անդէն (լատ). այս հատուածին հետ կրնանք համեմատել Բ զլսոյն 42 համարն:

Ս. Իգնատիոսի թղթոց մէջ յիշեալ քանի մը հատուածներ կան, որով Վկայն յայդ խորհուրդ իր հաւատքն կը յայտնէ. Հատուած մ'ալ զոր չիշատակեցինք ցարգ՝ յաւելումք. (Իգն. Առ Հոսմ. թղթ. Է, 3). որով 'ի Սուրբոյ մինչեւ 'ի Հոսմ' իր կրած չարչարանքն յայտնելով՝ մահուան ունեցած անձուկն եւ 'ի վկայութիւն փափաքանօք դիմելն կը բացատրէ. երկրաւորս ոչ ինչ է իրեն համար. Ոչ հաճի անձն իմ ընդ կերակուր ապականութեան եւ ընդ հաճոյականս կենացս այսոցիկ: Զհաց Աստուծոյ կամիմ ես, զհաց երկնից, զհաց կենդանութեան, որ է մարմին Յիսուսի Քրիստոսի՝ որդւոյ Աստուծոյ, յագգէ Դաւթի. եւ զբաժակ Աստուծոյ կամիմ, զարիւն նորա. որ է սեր անպական եւ կեանք յաւիտեականք: Նահատակք վկայութեան դիմելէն առաջ Ս. Գոհութեան սեղան կ'ուղղէին, առ այս եւ Ս. Իգնատիոս ուզելով զիւր կեանս ընդ Քրիստոսի անուան փո-

խանակելու անձկութիւնն յայտնել, Ս. Սեղանն կը յիշատակէր:

Ս. Յուսափնոս առաջին ճատագովականին մէջ առ Անտոնինոս Բարեպաշտն ուղղեալ, քրիստոնէից ժողովոյն նկարագիրն կ'ընէ. որ թէպէտ եւ ոչ մանրամասն, բայց ըստ բաւականին թանկագնի է յոյժ այդ հատուածին ունեցած արժէքն, եւ շահեկան մեծապէս Վարդապետարանիս հատուածոց բացայայտ ըմբռնման համար մատուցած լոյսն:

Ուստի ԿՍ. եւ ԿԵ զլիսոց մէջ կը յիշէ Մկրտութեան օրն, յորում եւ այլ Խորհուրդք կը մատուցուէին. իսկ ԿԶ եւ ԿԷ զլիսոց մէջ Կիւրակէից ժողովոյն նկարագիրն կու տայ: Այս չորս զլուխներն առանձինն մաս մը կը կազմեն. իսկ միջանկեալ զլուխներն՝ նախ Հեթանոսաց դէմ եւ ապա Հրէից կը վարէ, առաջինք՝ զի իրենց չար զիւրաց խարճութեանց կը հետեւին, եւ երկրորդք՝ զի իրենց իսկ մարգարէներէն նախաձայնեալ Մեսիայն չճանչցան: Այդ միջանկեալ զլուխներն մեք զանց կ'ընեմք. նախ զի աւելորդ է մեզ աստ, երկրորդ՝ վասն զի մեր խօսքին պայծառութեան կրնան միտասել, ԿԷ զլիսոյն վերջին հատուածն՝ զոր շատեր մինչեւ այսօր առանց քննութեան թողած են, առաջին հատուածներուն լուսատուն է. վասն զի կը յայտնէ՝ Յիսուսի վերջին Ընթրեաց ժամանակ գործածէն հետեւցընելով թէ Եկեղեցւոյ օրինադրութիւնն չէ Ս. Գոհութեան ժողովն, այլ Նորին ինքեան Տեառն Յիսուսի զկնի յարութեանն առ Առաքեալս տուած հրամանն:

Ս. Յուսափնեայ մկրտութեան վրայ գրածն զեւ չիչաձ, մի քանի գիտողութիւններ կ'ընեմք:

Առաջին՝ ջուրն. Վարդապետարանն յիշած էր զայդ, որով իր հնութիւնն կը հասկըցուի. Վարդապետարանն կ'ուսուցանէ՝ զընտրեալն Աստուծոյ՝ զվարժեալն 'ի տերունի պատուիրանս՝ մկրտել՝ յանուն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն սրբոյ՝ 'ի ջուր կենդանի, այսինքն յազբեր կամ յաւաղանի. եթէ չէք կարող մըկրտել 'ի ջուր ցուրտ՝ մկրտեցէք 'ի ջերմին, եթէ ցուրտ կամ ջր ջուրն ընկզմամբ մկրտելու չբաւականանայ՝ հեղմամբ մըկրտեցէք, երիցս հեղցես ջուր 'ի գլուխն, յանուն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն սրբոյ: Այս կերպ խօսելով կ'ենթադրուի՝ թէ ըստ պիտոյից սր եւ է տեղ մկրտութիւնն կը կատարուէր: Այսպէս մկրտեց Առաքեալն զբանտապանն Փիլիպպէի. եւ Փիլիպպոս սարկաւազ՝ զներքինի թաղուհւոյն Եթովպոյ. եւ նոյն իսկ Առաքեալն Անանիայէն կը մկրտուէր այնպէս: Ամեն ոք կը հասկընայ՝ թէ մէն մի Եկեղեցի նոյն իսկ հաւատոյ առաջին աւուրց

մէջ՝ մկրտութեան՝ Ասագան կը կանգնէր. եւ զոր ինչ Գործոց մէջ կը կարգամք՝ զնոյն եւ ՚ի Վարդապետարանի կարծել պատշաճ է: Ս. Յուստինոս կը վկայէ՝ զի Երախայն զկնի ուսանելոյն կը տարուէր հոն ուր ջուրն էր. այսչափ միայն Վարդապետարանն նախ քան զմկրտութիւն կատարուելիք պահոց վերայ կ'օրինադրէ. զնոյն եւ Յուստինոս կը վկայէ նոյն եւ նշման. մկրտողն եւ մկրտուող՝ եւ այլք եւս ոմանք եթէ կարեն՝ պահեն թող. այլ այն որ մկրտութիւն պիտի ընդունի՝ կը պատուիրէ՝ զի օր մը կամ երկու կանխէ թող պահել: Ս. Յուստինեայ պահոց նկատմամբ զրաճն՝ որոշ եւ հաստատուն է՝ մինչ Վարդապետարանին յայդմ մասին խօսքն անորոշ կամ ազատ կ'երևի:

Եւ այս նշանակելի է. զի Վարդապետարանիս հետեւեալ խօսքն ալ՝ Յաղագս մկրտութեան՝ այսպէս մկրտեցէք, վերոյիշեալ ազատութեամբն կամ անորոշութեամբ՝ կը յայտնէ, զի ոչ թէ միայն արդէն իսկ հաստատեալ Եկեղեցւոյ մի մէջ կատարուելիք մկրտութեան վրայ է խօսքն՝ այլ նաեւ որ եւ է զիպայ մէջ եւ յորմէ եւ իցէ Քրիստոնէէ: Ո՞ր Եկեղեցի կազմութիւն անուիլն հանդերձ՝ առատապէս ջուր եւ Ասագան չունենար. առ այս՝ Մկրտեցէք, (այսինքն՝ ընկզմեցէք). մկրտեցիք յայլ ջուր, եւ եքե ոչ կարես (մկրտել) ՚ի ցրտին՝ (մկրտեցիք) ՚ի ջերմին. եւ եքե երկարանջիւրն ոչ իցէ՝ հեղցես ջուր երկցս ՚ի գոռիսն խօսքերն՝ ոչ բնաւ այնպիսի Եկեղեցւոյ մը ուղղեալ են՝ յորում Եպիսկոպոս մը՝ այսինքն Տեսուչ կամ Վերապետ կամ Երիցապետ (զոր բացատրեցինք) կը բազմէր: Ուստի հարկ է իմանալ՝ զի Վարդապետարանիս այս խօսքովն նոյն իսկ պարզ հաւատացեալ մի Մկրտիչ կարէր լինել: Դարձեալ մկրտութեան պաշտօնէին տուած Մկրտիչ կամ մկրտող անունն՝ եւ նորա իսկ պահեցողութեան պարտաւորութիւնն՝ ցոյց կուտայ, զի Վարդապետարանին այդ խօսքն մի միայն Երիցանց ուխտին վերակացուն չէ սեպհական, այլ առհասարակ առանց որոշման առ ամենայն հաւատացեալս ուղղեալ: Երկրորդ դարուն առաջին տարիներուն մէջ Ս. Իգնատիոս Աստուածազկեաց Անտիոքայ հայրապետն առ Չմիւռնիացիս զրելով կ'ըսէ. Չմետ երբայք Եպիսկոպոսին ամենեքեան՝ որպէս Յիսուս Քրիստոս հօր. եւ երիցանց ուխտին՝ որպէս առաքելոց. եւ պատուեցէք զսարկաւազունս՝ ըստ պատուիրանին Աստուծոյ: Մի՞ որ առանց Եպիսկոպոսի արասցէ ինչ գեկեղեցւոյ: Գոհութիւն՝ որ ընդ Ե-

պիսկոպոսաւ մատուցանի՝ դատեացի՝ հաստատունէ՝ կամ յորմէ՝  
ի նմանէ հրամանաւ . . . : Չէ օրէն անսնց եմիսկոպոսի ոչ  
մկրտել եւ ոչ ընքրիս մատուցանել: Չմիտ. Ը. 2.

Հուկինեան դամբարանաց որմանկարուց մէջ կը տեսնեմք՝  
ի յարբունս մերկ մարդ մը որ գետոյն ջրոց մէջէն կ'ելլէ ՚ի ցա-  
մաք: Այլանց վրայ կանգուն մարդ մը՝ վերարկուաւ միայն հա-  
ղիւ ծածկուած՝ աջն առ նա՝ կը կարկառէ, ձախիւն կողերուն  
վրայ հաւասարակչառթիւն հաստատելով, եւ այսպէս ջրէն կը  
հանէ զընկերն: Հերմա առաջին Տեպեան Ա. Չի մէջ Հոռոսի  
վրայ կը խօսի. այդ հատուածիկն կարծես այս մեր նկարին  
բացատրութիւնն է: Ասով չեմք ուղեր ըսել՝ թէ այդ Հոռոսի  
մկրտութեան պատկերն ըլլայ բացարձակ. սակայն յայտնի է զի  
Հերմայի Ա. եւ Բ գլխոց մէջ կարդացուածն՝ հակառակ չէ այդ  
կարծեսոց:

Դիտելի է զի սոյն նկարած վտակն՝ եթէ Յորդանան կամ  
Տիրեզն է՝ չգիտեմք. ջրէն ելլողն յարբունս հասած մարդ մ'է  
եւ ոչ պատանեակ, ինչպէս Կալլիստեան դամբարանաց որմա-  
նկարուց մէջ կը տեսնեմք. յորս նշանակելի է՝ ՚ի գլուխն ջուր  
հեղլով մկրտելն. ինչպէս եւ Վարդապետարանս հրամայեց: Այդ  
նկարներու մէջ տեսնուած մանկակերպ պատկերներն՝ աւելի  
խորհրդական գաղափարաւ մը կը համարիմք մեք՝ քան իրա-  
կան. ըստ որում ՚ի Քրիստոս ծնունդն կը յայտնէ եւ ՚ի հաւա-  
սըս մանկութիւնն (1): Իսկ մեր նկարին ցամաքի վրայ կեցու-  
ցած մարդն՝ եկեղեցական որ եւ է նշան չունի. զի ոչ վերար-  
կուն եւ ոչ ալ մատենից անդոյութիւնն՝ զորս նման պատկե-  
րաց մէջ կը տեսնեմք, չեն թոյլ տար մեզ այդպէս ինչ խոր-  
հել: Մեր նկարուն մէջ մկրտողին գլխոյն վրայ աղւանի մը  
կայ տերեւ մը բերանն. եթէ այս պակտէր՝ Քրիստոնէի մը մը-  
կրտութեան վերաբերելուն միակ նշանն տեղւոյն սրբութիւնն  
պիտի լինէր:

Այս պատկերն զրան մը վրայ նկարուած է. աջ կողմի պա-  
տին վրայ երկու առնայի նկարներ կան զարդարուն վերարկուաւ,  
վերի մասն կորած է: Մեզ հաւանական կը թուի թէ դոքա  
մկրտութեան վկայքն ըլլան: Թէպէտ եւ այս նկարաւն ընկրղ-  
մունն յայտնի չէ՝ այլ հաւանական է կատարուած ըլլալն: Ուրիշ

(1) Նորածնեայրն ՚ի մեր Հարց կը կոչին եւս՝ մատաղատունկը,  
սղայր, եւն. այսպէս ունի նաեւ Ս. Դիոնէսիոս:

նման նկար մը այսու կը յիշեմք, յորում աւետարանական ձկնորսն կարթ 'ի ձեռին զձուկն կը վերցունէ ջրէն: Այս քան զառաջինն աւելի երէց է ժամանակաւ: Յորում՝ եթէ ոմանք Տեառն Յիսուսի մկրտութիւնն համարին տեսնել՝ սակայն այս յայտնի է զի մեր նկարն Հոովմայ Եկեղեցւոյ զչափահասս մկրտելու կերպէն քաղուած է:

Յիշեմք նաեւ զի Վարդապետարանին երիցս հեղումն պահանջին ջրոյ զգլխով Երախային, նոյն երիցս անգամն ենթադրել կու տայ նաեւ ընկզման համար. (տես անդ). եւ ինչպէս միովն՝ նոյն եւ միւսով հաւասարապէս մկրտել, Եւ զի մկրտութեան խօսքն կրկին անգամ կը յիշէ, միշտ երեք անձինքն անուանելով եւ յանուն նորին մկրտելով, կը յայանէ՝ զի երախայն ընծայեալ է Հօր եւ Որդւոյ եւ Հօգւոյն սրբոյ Աստուծոյ եւ 'ի նորին անուն սրբեալ, Վարդ. Թ. 5. Գոհութեան մերձենալու արժանաւորաց վրայ խօսելով՝ կ'ըսէ. մկրտեալքն յանուն Տեառն. (տես Գործք. ԺԹ, 5, յանուն Տեառն Յիսուսի: Այս չէր մկրտութեան նուիրական խօսքն, այլ մկրտութեամբ երախային Յիսուսի հաւատոց կոչուելուն համառօտ բացատրութիւնն:

Այս յիշատակութիւնք թէ եւ կարեւոր են յոյժ՝ այլ երկարել հարկ չեմք համարիր. զի շատ իսկ պայծառ կը խօսի Վարդապետարանս:

Գալով Ս. Յուստինեայ վկայի ջատագովութեան՝ յորմէ չորս գլուխներ կը գաղափարեմք աստէն, առ Անտոնինոս Բարեպաշտ կոչեցեալ Կայսրն Հոովմայ եւ առ նորին երկու որդեգիրս ուղղեալ է, Մարկոս Աւրելիոս եւ Լուկիոս Ճշմարիտ յորջորջեալն:

Ս. Վկայն Ա.—Ի՞նչ գլխոց մէջ առանց հարցուփորձի զՔրիստոնեայս զատապարտելուն դէմ կը խօսի, անոնց անմեղութիւնն եւ անոնց վարդապետութեան սրբութիւնն ցոյց տալով: Յաջորդ ԻԳ.—Կ՝ քրիստոնէական հաւատոց ճշմարտութիւնն կ'ապացուցանէ. Ի՞նչ գլխուն մէջ կ'երեւի՝ զի եւ 'ի Հոռոմ իսկ՝ Քրիստոնէից եւ իրենց ժողովներուն եւ բարուց դէմ զրպարտութիւնք կը յաճախէին: Իսկ ԿԱ.—ԿԲ՝ Մկրտութեան եւ Գոհութեան եւ Արեւոս առաքց (Միաշարթի) ժողովին վրայ կը ճառէ, ցոյց տալով զի ոչ ինչ անարժան կամ դատապարտելի գործէին յայնս Քրիստոնեայք:

(Շարայարեկի)

Ս. Վ. Ն.

## ՆԵՐԿԱՅ ԳԻՏՈՒԹԻՒՆՆ ԵՒ

ԹԱՔՆՈՒԹԻՒՆ (Occultisme)

Որչափ խորհինք այնչափ կը համոզուինք թէ նախնեաց զրականութեան եւ արուեստներու նման՝ նախկին գիտնական համարուած տեսութիւնք եւս՝ որ թաքնութեան ծպտեալ կերպարանաւն հասած են մեզ, արժանի են ուշադիր քննութեանց. վասն զի զաղափարաց մեծ խորութիւն՝ ճշմարտութեան հարուստ բովք կը զիտուին անոնց մէջ: Շատ բան ապականած եւ խառնափնդոր՝ սակայն հնար է մաքրել եւ զտել, յղկել եւ յարդարել, եւ մեր այժմեան գիտութեանց այսօր չհամարձակած եւ չյուսացած յայտնութիւնքն տեսնել այդ լուսով:

Եւ արդարեւ նախնեաց բոլոր գիտական գրութիւնն զրեթէ ամբողջովիմք թաքուն կամ փորձառու տեսութեանց վրայ հաստատուած՝ ծնունդ է մարդկային ոգւոյն տիեզերական անաւոր զազանիքէն կրած բուռն տանջանաց: Մարդկ' ուղէ բընածին բարոյւք զիտնալ ամեն բան, ամեն բան հասկընալ, ամեն բան բացատրել, ամեն միջոցէ զուրկ մնացած՝ ճշմարտին հասնելու փափաքով, իմացականութեան թեւոց վրայ տարուբեր, անձանօթ աշխարհին՝ որ զինքը ոչնչի հաւատար հողմակոծ կը վարէ, կ' ուղէ զիտնալ ծածուկն: Առ այս կը հնարի խորհրդաւոր տեսութիւններ, յորում ենթադրական գործիչներն կը բազմապատկին եւ խորհրդական նշաններով զիտութեան եւ փիլիսոփայականին ամենէն փափուկ խնդիրներն կը լուծուին:

Ներկայ գիտութիւնն՝ մեր նախնեաց միտքն չարչարող այդ խել մը գիտական եւ իմացական երեւոյթներն՝ փոխանակ հարց նման հասանուտ եւ անորոշ գործիչներու՝ յաջողեցաւ ըստ ամենայնի կշռելի ազդիչներով բացատրել:

Սակայն զեռ խել մը մեզ անձանօթ մնացած խորհրդաւոր տեսութիւններ կան նախնեաց քով, որոնց վրայ մեր միտքն քնաւ խորհած չէ. ի՞նչ անձանօթն է արդեօք եւ սրչափ անոնց տակ պահուածն:

Սակայն զեռ եւ ոչ իսկ իրաց խորն սկսած ենք նկատել. վասն զի այդ պատճառներն որոց հետամուտ ենք՝ զորս զիտնալ

կը կարծենք՝ անչուշտ բացատրութեան կարօտ են։ Ո՛ւր է այդ ոչ միայն տեսութիւններն չենք դիտեր, այլ եւ ոչ իսկ այն սկզբունքն յորոց պիտի կարենամք դէպ ՚ի ճշմարիտն յառաջել։

Ի նչ քալլ առնելու ենք նիւթական աշխարհի երեւոյթներն ճանչնալու համար։ Ո՛ւր է մեր այսօրուան Տարրաբանութիւնն։ Դար մ'է գրեթէ եւ Քանդ խօսեցաւ այսպէս.

« Երբ գիտութեան մը սկզբունքն վերջին վերլուծութեան մէջ տոսկ փորձառական երեւի, ինչպէս է Տարրաբանութեանն, եւ դործն մեկնելու համար հաստատուած օրէնքն՝ պարզապէս փորձառական են, իրենք իրենց չեն պարզուիր, ստուգութիւնն վտանգի մէջ է յայնժամ, եւ սեղմ իմաստիւ ամբողջովին այդ դրութիւնն գիտութիւն անուան արժանանալէ հետի է։ Տարրաբանութիւնն կանոնաւոր գրութեամբ արուեստ մ'է եւ ոչ գիտութիւն. .... Մինչև որ երեւոյթներն եւ անոնց հետեւութիւնն նախատեսող՝ օրէնք մը չգտնուի՝ եւ որ չկարենայ զանոնք բանաւոր պատճառաւ ցոյց տալ յինքեան՝ Տարրաբանութիւնն միշտ փորձառական վարդապետութիւն մը պիտի մնայ եւ ոչ բնաւ գիտութիւն»։

Քանզէ վերջը Տարրաբանութիւնն յառաջագիմեց. իրմէն վախճուն տարիէ աւելի յետոյ Gerhardt կը դրէր այսպէս.

« Օր պիտի գայ յորում Տարրաբանութեան գրքերն՝ Գրահաչուի կամ Չափաբերական գրոց նման պիտի գրուին։ Այն ատեն այդ գիտութիւնն պիտի ծաղկի ծաւալի »։

Տարրաբանութիւնն Գրահաչու մը պիտի դառնայ, յորում ամեն մարմինք պիտի միանան միակ նիւթոյ մէջ. կամ իւրաքանչիւր մարմին իր հաւատարութիւնն ուրիշ մը համեմատութեանն մէջ պիտի գտնէ։ Այն ատեն փիլիսոփայական քարն սնոտի կարծիք մը պիտի չլիուի. վասն զի միակ նիւթոյ դադափարաւն՝ յորում ամենքն կը պարունակին, ուստի ամենն կը բխի եւ ուր ամենն կը վերստանայ. այս տեսութեամբ ոսկւոյն կապարէն ունեցած՝ տարբերութիւնն մեր ծանօթութեանց խեղճութենէն կը հետեւի։

Այսպէս չափաբերական բնագիտութիւնն միայն ճշմարիտ բնագիտութիւնն է. սակայն առ այդ մեր փորձերն կարեւոր են. եւ անչուշտ չեմք կարծեր թէ այսօրուհնէ բնագիտութիւնն վերէն ՚ի վար գրահաչուական հաւասարութեանց վերածուի. թակայն օր մը....

Առհասարակ ամեն գիտութիւն որ թանձրացեալ է՝ վերա-

ցական պիտի լինի, անտարակոյս. այսինքն չափազիտական այդ սկզբանց պիտի վերագրանայ՝ յորում տուեալ ճշմարտութենէ մը՝ տռածէ մը՝ պիտի կարենամք շղթայաբար քաղել արդիւնքն: Այս այսպէս է. վասն զի մարդկային բանավարութեան եւ բընութեան մէջ յարաբերութիւն կայ, հաղորդ են իրարու:

Յուցմանց ճշգրտութեան շատ կարեւորութիւն տուած չըլլալով Նախնիք՝ գէթ մեզ նման՝ շատ փափուկ եւ նուրբ տեսութիւններով նիւթոյն իսկն եւ համաշխարհիս դրութեան ծուծն ուզած են նկատել: Մեզ ցարդ անծանօթ է իրենց առած քայլն: Շատերն յիմար կոչուած են մենէ. սակայն վստահ եմք՝ թէ օր մը այդ յիմարներն պիտի կանչուին 'ի բեմ' եւ մեր Գիտութեան վարդապետներն լինին:

Նորանոր գիտութիւնք՝ նորահնար գիւտք՝ ամենն ալ հակառակութեանց ծնունդ տուած են, սակայն այսօր ճշմարտութիւնք են. սպասենք զեռ եւս եւ չափնկալած հաղորդակցութիւնն կը տեսնեմք մարդկային բանին եւ բնութեան մէջ, այն ստեղծ թող զարթնուն Նախնիք:

Պաշտօնական Գիտութիւնն շատ բաներ մոռցած՝ անտեսած՝ արտաքսած է հին սուսնդութեանց մէջէն. ըսուած է՝ — « Ամենն յամենայն »: Իրչափ ճշմարիտ է: Մեր ներկայ միջոցներուն անհասանելի դործով մը՝ ամեն երեւոյթ աշխարհին վրայ կը կրկնուի եւ կը փոխանցի. այսպէս մէն մի մաս յինքեան կը տպւաւորէ այդ ազդեցութիւնն եւ գործն որոշակի. այնպէս զի եթէ ենթադրեմք պահ մը ամեն շարժում զաղբէր՝ թեթեւ միջատի մը շարժումն բաւական էր ամեն բան ոգեւորելու եւ շարժումն սկսելու: Ուստի եթէ մեր քննութեանց միջոցներն բաւէին եւ մեր գիտութիւնն կատարեալ լինէր նիւթական շրջանակի մը վրայ իր որոշումներն պարզելու՝ զիւրաւ պիտի կարենայինք սկզբնական պատճառներն ճանչնալ՝ եւ նախնիքն արդարացունել: Այսպէս ճանչնալով պահ մը աշխարհիս վիճակն եւ զինքն վարող օրէնքն՝ հետեւեալ վայրկեանն եւ հետեւեալ ժամանակի երեւոյթներն պարզել պիտի կարողանամք:

Աստեղագիտութիւնն մարդկային սոյն կատարեալ գիտութեան վիճակին մասնակի ծանօթութեան արդիւնքն է. մարդկային էութեան տիեզերաց վրայ յառաջ բերած փոփոխութենէն աւելի լինչ կայ զարմանալի:

Մեր գործարանաց եւ մեր գործոց քննութենէն կը տեսնեմք 'ի մեզ Եւն, հաստատուն, քննելու ենք զայդ ալ՝ Նախ-

նիք Ձեռնահամայքն (Chiromancie) եւ Գրահամայքն (Graphologie) ունին. անարգելու չենք, փորձառու գիտութեանց հետեւանքն են. ուղղենք, մաքրենք, յարդարենք, հետեւութեանն կը հաւնինք:

Եւ ինչ է Գիտութիւնն: Բնութեան մէջ դատուցումն չկայ, մեր տկարութեան արդիւնքն է այդ: Զօրութիւնն է ամեն բան եւ մենք այդ զօրութեան բռին մէջ խաղալիք չենք:

Քանի՞ քանի իմաստուններ այս խնդիրներու հետամուտ՝ նիւթն եւ ողին չփոթած են. աշխարհս մի է եւ քանի քանի բաժանումներ ցարդ հիւսած ենք:

Բառալ որ ամենայնի հետամուտ էր՝ սրտի եւ ողոյ խաղաղութիւնն սուրբ կրօնքին մէջ գտաւ, եւ արտաքոյ՝ բացարձակ ոչնչութիւն:

Վստահինք մեր մտքին վրայ, բայց զգո՛յ՛, չափազանցին չմօտինք, վասն զի մեր մտքէն վեր բան մը կայ, անըմբռնելին. ԱՍՏՈՒԱԾ:

---

## ՊԱՏՄՈՒԹԻՒՆ

# ՍՐԲՈՒ ՀԻ ՄՈՆԻԳԱՅԻ

ԹՍՐԳՄԱՆԵՅ ՅՈՎՀԱՆՆԷՍ Վ. ԱՔԻԿԵԱՆ

(Շարունակութիւն. Տես քիւ 17)

Այն երզը կրկին մաս ունի. առաջինն է ողբալի. ամէն բան կ'անցնի, ամէն բան կը թուամի, եւ ամէն բան կը ցամքի այն չրթանց վրայ որ կը բաղձան խմել եւ անցընել ծարունին: Այս է առաջին երզը, եւ այս էր Օգոստինոսինը Կարթագինէ չգացած: «Ո՛վ Աստուած իմ, կը դոչէ, ո՛ւր կրնայ հանդիպնել մարդ իւր հողին եթէ ոչ ցաւոց վրայ, մինչդեռ՝ քեզմէ հետու, արարածներու քով հանգստութիւն կը փնտռէ: Ընդունայն է

արարածոց գեղեցկութիւնը. հաղիւ թէ կը ծնանին, իսկոյն կը մեռնին. ծնանելով գոյութիւն կը ստանան, անելով եւ զարգանալով կը կատարելագործուին, բայց այն կէտը հասնելուն պէս կը ծերանան եւ կը մեռնին, ինչու որ ամէն բան կը ծերանայ եւ ամէն բան կը մեռնի: Ուստի հաղիւ թէ կը ծնանին, երեւելի ըլլալու կը ճգնին, որչափ աւելի կը ճգնին, այնչափ աւելի շուտ կը փութան յոչնչութիւն... Մի թողուր որ իմ կեանքս արարածոց վրայ հանգչի, ո՛վ Աստուած իմ, վասն զի վաղանցուկ են. եւ հոգի մը որ կը սիրէ զանոնք, կը խոցուի անպատճառ. . . . որովհետեւ կ'ուզէ հանգչիլ այն սիրած բանին վրայ, բայց ինչպէ՞ս կրնայ հանգչիլ այն արարածներու վրայ, ինչու որ անցողական են եւ անսողութիւն չ'ունին, անզաղար հոսման եւ շարժման մէջ են, հաղիւ թէ աշխարհք կուզան, այնչափ շուտ աներեւոյթ կ'ըլլան որ ետեւէնէն համիլը անկարելի կ'ըլլայ»

Ահաւաստիկ մահուան առաջին երգը. այն երգը, եւ աշխարհիս վրայ նետուած այն տխուր նայուածքը կը բաւեն միայն զորացնելու զհոգին. հապա ի՞նչ պիտի չըլլայ երբոր մարդս աւելի վեր դարձնելով իւր աչքը, կը հասնի մահուան ողբերգութեան այն երկրորդ մասին, յորում տխրութիւնն ուրախութեան մէջ ընկղմած է: Սյո՛, ամէն բան կ'անցնի՛ կ'երթայ, բայց դարձեալ գալու համար, ամէն բան կը թռուի, բայց նորէն ծաղկելու համար, ամէն բան կը մեռնի, բայց փառաւորագոյն եւս յստանելու համար: Նոյն ինքն Օգոստինոս, քանի մը տարի ետքը, այս երգն ալ պիտի երգէ աստուածային վրսեմութեամբ մը, երբ՝ ուղղափառ, միրտուած եւ աստուածային սիրոյն ամենաբարձր դագաթը հասած, կենաց խնդրոյն վրսեմ լուծումը կը դանայ: «Ո՛վ դուն՝ իմ հոգիս, ի՞նչ գիտես, ի՞նչ բան կը ճանչնաս. ամտղջութեան մը քանի մը մասը միայն. չես ճանչնար այն սքանչելի ամտղջութիւնն, որուն մասնիկներն են արարածք, եւ դուն այն մասնիկներուն մէջ կը հրճուիս: Ո՛հ, եթէ այն ամտղջութիւնը դուն ճանչնայիր, եթէ Աստուած, ի պատիժ քու ամբարտաւանութեանդ չըրկէր ըզքեզ անոր տեսութիւնէն, այն ատեն ի՞նչպիսի տարփանօք, եւ ի՞նչ անհամբերութեամբ պիտի չխնդրէիր արարածոց շուտ մը անցնիլը, քամ մ'առաջ վայելելու համար անոնց լրումը. երբոր ճառ մը լսելու ըլլաս, կ'ուզե՞ս որ վանկերն եւ բառերը չանցնին եւ միշտ տեսնն. ո՛չ, կ'ուզես ընդհակառակն որ շուտ

անցնին, որպէսզի ճառին կատարեալ իմաստը ըմբռնեալ Այսպէս ալ աշխարհիս համար, ուր ամէն արարածք ամբողջութիւն մը կը կազմեն. եւ անոնց իւրաքանչիւր մէկ մասը թէոր ահնչափ զեղեցիկ է, ինչ պիտի չըլլայ ամբողջութիւնը: Ահաւասիկ այս տեսութիւնս ցաւերը կը մեղմացընէ, եւ կը զօրացընէ հոգին արարածոց յարատեւ փոփոխութեան առջեւ: Երանի՛ անոնց ուրոնք այսպիսի բարձր տեսութեամբ կ'ապրին, եւ զմայլած կամ գէթ միտիթարուած՝ հանդիսատես կ'ըլլան այն փոփոխութեանց: Բայց պատմութեանս այս տխուր տուեանին Օգոստինոս սոյն օրինակ տեսութեանց զեւ կարող չէ. դառն ողբեր եւ արտունջներ կան միայն իւր շրթանց վրայ, յիրաւի թէպէտ եւ երբեմն աչքերը զէպ 'ի երկինք կը վերցընէ, բայց երկինքը, ափսոս. իրեն համար անբնակ է. ցորական երեւոյթ մը սոսկ հոն կը տեսնէ, որնոր չկրնար մխիթարել զինքը: Ուստի ի՞նչ ճամբայ կը մնայ իրեն. ուսմունքը. բոլոր ուժգնութեամբը ինքզինքը ուսման կուտայ, որպէս զի անով միտքը զբաղեցընելով ցաւերը մոռնայ: Ուստի զրիչը ձեռքն առնելով իւր առաջին երկասիրութիւնը կը գրէ:

Ընտրած նիւթը կը յայտնէ Օգոստինոսին այն առնուան թէ՛ մտաց բարի հայեցողութիւնն եւ թէ՛ կրից քիչ մը հանդարտութիւնը, զեղեցիկութեան վրայ կ'ուզէ ճառել, Ի՞նչ կը սիրենք. գեղեցիկը. ի՞նչ կ'երագէ երիտասարդ պատանին իւր ազագայ կենացը համար. ի՞նչ կը պիտէ ծերունին երգոր աչքը յիսին կը դարձընէ՝ անցուցած տարիներու շրջանին վրայ. ի՞նչ կը պահանջենք բնութենէն, երկինքէն, ծովէն, մեծամեծ իւսներէն, մարդիկներէն, արուեստէն. մեր ներքին եւ արտաքին կարողութեանց հառաչանքն ի՞նչ է՝ քեզեցե՛կը, Բայց ի՞նչ է քեզեցե՛կը:

Ահաւասիկ այս հարցման Օգոստինոս՝ արդէն Պլատոնի եւ Կրիկոսնի գրուածքներուն ուսմամբ յիշողութիւնը ճոխացած եւ այն վսեմ զաղափարներով հանճարը զարգարուած, կը սկսի սահմանել եւ նկարագրել քեզեցե՛կ-ի՛նչը: Այս աշխատասիրութիւնը, զորն որ այսօր պէտք էինք ձեռքերնիս սեննեալ սուրբ Օգոստինոսին թէ՛ նորածին հանճարոյն պատուը եւ թէ՛ իւր քրտանեւչորս տարեկան հասակին մէջ անոր սրտին վիճակը լուսմը հասկնալու համար. այս իւր առաջին գրուածքը Մոնիզայէն աւելի եռանդով եւ փութով կարգացող եղած չէ. եւ սուրբ Օգոստինոսին ըսածին նայելով, կրնանք ըսել որ այն ընթերց-

մունքէն քիչ մը ուրախացած եւ մխիթարուած է. որովհետեւ ուղղափառ հաւատոյ պէմ խօսք մը չպարունակելով, ազանդաւորի մը լեզու ըլլալը չհասկըցուիր, նախընթաց տարիներու պէս նուազակէն այն չէր եղած որ այլոց սրտին մէջ ջնջէր նաեւ իւր կորսնցուցած հաւատքը. եւ տարակոյտ չսուսնէ որ Մոնի-գա՝ անհնկով ոճին վայելչութիւնը, գաղափարաց վսեմութիւնն եւ զգացմանց մաքրութիւնն՝ իւր մայրական սրտին մէջ ար-պէն անուցած յոսք զօրացուցած է, եւ լաւ եւս համոզուած է որ այնպիս հոգի չկրնար միշտ Աստուծմէ հեռու մնալ, որնոր մի միտն կարող էր յազեցնելու անոր սրտին բազմանքները Բայց մինք այս բաներուս վրայօք կասարեալ տեղեկութիւն մը չենք կրնար սալ, որովհետեւ այս պէրքը մինչեւ մեր ձեռքը հասած չէ, իր նորածին պերճախօտութեանը այն առաջին կայծը մարած է. ինչպէս արեւուն՝ իւր մարէն չեղած, աշխարհիս վրայ արձակած այն ճառագայթները, որոնք վայրկեան մը կը շողան, բայց փառաւոր լուսինն երեւնալուն պէս, մէկէն անհրեւոյթ կ'ըլլան եւ անոնց խօսքը չըլլար:


Բանաստեղծութեան եւ գեղարուեստից գիտութիւններէն զատ, ուրիշ աւելի դժուար, եւ նոյնպէս զուարճօլի ուսմանց ալ կը պարսպի. Մաթէմատիքայի, Ֆիզիգայի եւ աստղաբաշխական ուսմանց իւր սովորական կորովութիւնը կը դորձածէ, լուսարձակ մտաց ուժգնութեամբը հասկընալու եւ լուծելու կը ջանայ դժուարակնճիւ խնդիրները. կը զմայլի, կը հիանայ թուոց, գեղարուեստից, երաժշտութեան, ձայներու եւ նոյն իսկ տաղաչափական բանաստեղծութեանց մէջ գտած յարաբերութիւններուն վրայ, զորս օր մը իւր գրուածոցը մէջ պիտի ապացուցանէր այնչափ խորիմաստ եղանակաւ, մանաւանդ թէ փիլիսոփայութեան ընդհանուր տեսութիւններովը կը կենդանացընէ եւ կ'ազնուացընէ այն գիտութիւնները. եւ ասանկով գեղարուեստից, բանաստեղծութեան, աստղաբաշխութեան, Ֆիզիգայի եւ թուոց միջնորդութեամբը աստիճան աստիճան կը համի մինչեւ առ Աստուած՝ հիմն, կեդրոն եւ գաղաթ ամէն գիտութեան եւ այս կերպ իմաստասիրելը, կրնանք ըսել որ իրմէ աւելի վսեմութեամբ եւ աւելի զիւրութեամբ դորձածող պիտի չգտնուի:

Յիրաւի զարմանալի բայց միանգամայն մեկնութիւնն զիւրին բան մ'է, որ Օգոստինոս այն գիտութեանց միջնորդութեամբը, եւ մասնաւորապէս Ֆիզիգայի եւ Մաթէմատիքայի

վրայ աշխատած ատեն, մտքին մէջ Մանիքեցւոց աղանդոյն ճշմարտութեանը վրայ առաջին տարակոյտ մը կ'իյնայ, եւ կ'այլալայի. եւ անոր վրայ ստուգուելու կը սկսի իւր չմօրը նախատեսութիւններն, որովհետեւ՝ ինչպէս վերը ըսինք, համոզուած էր որ գիտութիւնն օր մը առ Աստուած պիտի դարձընէ զանիկայ:

Հիմա տեսնանք թէ ինչ՝ բանի վրայ կը կայանայ այն տարակոյտն որ զինքը տակն ու վրայ կ'ընէ: Ինչպէս արդէն գիտենք, Մանիքէսի Աստուծոյ եւ հոգւոյ վրայ սորվեցուցած վարդապետութիւնը թէպէտ սխալ, բայց նորաձեւ եւ խաբէական ճարտարութեամբ մը յօրինուած էր. բայց չէնք գիտէր ինչ պատճառաւ աղանդաւորը խել մը ծանօթութիւններ նաեւ աւելցուցած էր աստեղաց ընթացքին, գիշերահաւասարին, արեւադարձին եւ խաւարմանց վրայ, եւ այս ծանօթութիւններն ըստ իրեն Աստուածային յայտնութիւններ էին, ինչպէս նաեւ բոլոր սովորեցուցածը. բայց ասոր իրաւը հին հեղինակներէն քաղած էր զանոնք, եւ որովհետեւ ինքն՝ այն խնդիրներուն ամենեւին տեղեակ չըլլալով, դիզած էր զանոնք խառնափնդոր, եւ սխալները յայտնի կ'երեւային, նամանաւանդ հետագայ նոր գիւտերուն, եւ Հռովմայեցի ատողաբաշխից տուած ստոյգ ծանօթութիւններուն վրայ: Մեծ կ'ըլլայ Օգոստինոսի զարմանքը եւ ինքնիրեն կը սկսի ըսել. «ո՛վ կրնայ տալ այն մարդուն այնպիսի յանդգնութիւն մը, որով չգիտցած նիւթերու վրայ կը ճառէ. ինչ վստահութիւն կրնամ ունենալ անոր սորվեցուցած վարդապետութեանը վրայ, թէ՛ որ այնպիսի նիւթերու մէջ կը սխալի որոնց ստութեանը խելքս հասցուցի, հապա խելքս չհատած բաներն ինչպէս հիմակ իբրեւ ճշմարիտ կրնամ ընդունիլ:»

(Շարայարեյի)



ՊԱՏԿԵՐ տասն է. հինգ օրը մի անգամ կը հրատարակուի

Բաժանորդագրութեան տարեկան գինն է  
Կ. Պօլսոյ համար . . . . . 40 դանեկան  
Գաւառաց է. օտար երկիրներու համար  
քրթատարի ծախքն ի միասին հաշուելով 50 « «

## *Իշխարանչիշը թիշ 2 դանեկան*

ՊԱՏԿԵՐԻ խմբագրատունն է ի Բերա, Եւշիլ փողոց  
Թի. 1, ուր պետք է ղիմել բաժանորդագրութեան է. քերթին  
վերաբերեալ այլ ամենայն խնդրոց համար :

**RÉDACTION DU BADGUERE**

*Constantinople, Péra, rue YÉCHIL N ° 1*